

շրջանէն սկսեալ՝ կուրօրէն անհամակիր ձգտում մը երկցաւ հակառակ եկեղեցականներու, ու նոր սերունդը հետեւցաւ վարպետներուն:

Հայկական կրօնական հոգեբանութիւնը իր վաղեմի մաքուր տոկուն կորովին մէջ պահելու համար, վերազարթումի գրական դպրոցը չունեցաւ յատուկ հեղինակներ: Բայց պատմութիւնը կը հաւաստէ, թէ Հայրենիքը հոգիի ու մտքի համերաշխութիւնով կրցեր է կանգուն մնալ: Հայ արիւնի առաքինութիւնն է կրօնը...

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

## ՕԴԱՆԱԿԱՐԱՆԱԿԱՆ

Ճ Ճ Ճ

Եթէ մէկը ապագային օդանաւարկութեան պատմութիւնը զբելու ծեռնարկէ, անոր պիտի կցէ. Հայ անունը, ապահովարար:

Անցեալ ամիսներուն Հայ թերթէր աւեսեցին երկու ֆրանսահայ երիտասարդներու ունեցած օդանաւի զիւտերը. Տիգրան Արամ, որ հնարիչն է նոր տեսակի մը. իսկ Երուանդ Նազարեան, իր կատարելագործած օդանաւով բանի մը օրէն պիտի սաւանի դէպ ի կ. Պոլս, Ռուսաստան, Պարսկաստան և Հայաստան ու այլուր:

Մենց անոնց մասին ուրիշ առթիւ կը խօսինք. առ այժմ վստահ ենց ըսելու թէ միջազգային պատույ պիտի արժանանան և անգամ մը ևս հայ տաղանդը Եւրոպական կառավարութեանց առջև պիտի զնահատուի. արդ գառնանց մեր նիւթին:

Որբան որ 1912 և 1913ի իտալական և Պալքանեան պատերազմի մէջ գործածուած օդանաւերը նշանաւոր հանդիսացան, բայց անոնց զեռ թերթի էին կատարելագործումէ, մանաւանդ անոնց մեքենաներուն խիստ շատ ծանր ըլլալը որ ապահովարա առաջին թերութիւնն է. իսկ մենարդակները և կրկնարդակները հաւասար չեն. սաւաններու համար կը պակսին շարժումը դիւրութեամբ պատճառող և յօրինուածը թեթևացնող հնարքներ:

Ուէմի համախմբումին մէջ առնուած բայլերը արշալոյսը պիտի համարուին այն դարին՝ ուր այլևս մարդ ազատօքն սաւառնի օդին մէջ, նոր թեթև մեքենաներով. գործեալ, անցեալ տարրան Յուլիս 25ին Օրվիլոյաթ, Փորթ Մ'Յալորի կառավարական փորձերը կ'ամրողացնէր, երբ 10 մղոն հեռաւորութեամբ տեղ մը ժամը 45,50 մղոն արագութեամբ կը կտրէր. ամերիկան կառավարութիւնը 50,000 տաւերի գնեց փորձարկուին մեցենան: Յուլիս 30ին, նախորդէն աւելի ժողովրդական ցոյց մը կատարեց Պլէրիօ, օդագնացը, երբ 25 մղոն արագութիւնով Անգլիայ Ջրանցքը կ'անցնէր:

Ուէմի Օգոստոս 22ի համախմբումին մէջ 40 սաւառնակներ ի հանդէն զրուած էին. որոնց 36ը իրենց սլացըը յաջողապէս կատարեցին, փորձին սաւառնակները հաւասարաթիւ մենարդակներէ և կրկնարդակներէ բաղկացած ըլլալով:

Հուն ժողովուրդը վեցվեցնակ սաւառնակներու միաժամանակ օդին մէջ թոփչքին հիացած ու ակնավիշ կը դիւրէր և կ'ուրախանար իր օդագնացներուն յաջողութիւնը տեսնելով, որննը շամրուշ հովերը սաստելով անսասան իրենց թիրախին կը հետապնդէին:

Պլէրիօ և Քուրթիս իրենց թոփչքովը ցոյց տուին թէ նպատակադիր 50 մղոն արագութեանը համնիլ, կարելութիւն մըն է. առաջինը 6, 21 մղոնը ժամբ 47, 78 Մղոն արագութեամբ կտորելով Մըցանակը կը շահէր. երկրորդը 12, 44 Մղոնը

արագութեամբ կտրելով Միջազգային Ռուկեզօծ «Գաւաթը» յաղթանակելով Ամերիկայ կը բերէր:

Ասաւոնակներու դիմացկունութիւնն ալ նշանաւոր ֆառմանի կողմէ կ'ապացուցուէր, 112. 90 մղոն հեռաւորութիւնը, 3 ժամ 10 վարկեան և 50 երկվայրկեանի մէջ կտրելով: Նիւ-Յօրքի Հուտարըն ֆուլթըն տօնախըմբումին մէջ, Վիլապուր Բայթ իր մեցենային տոկունութիւնը ցուցնելու համար, Կըվըրնըրս Այլընտէն Հուտարըն գետի վրայի կրինտսթում թոչելէ վերջ իր առջի տեղը դարձաւ: Օրվի Բայթ, Օգոստոս ամսուն թոցտամի ցուցահանդէսին մէջ 1600 ոտք աննախընթաց բարձրութեան մը ելաւ:

Քոնթ տթ. Լամպէտ Էյֆէլ աշտարակի վրայէն թուաւ, երբ ան ժիւվիզիէ Փարիզ և փոխաղարձ 30 մղոն ճամբորզութիւն մը կը կատարէր: Ասոնց մէջ ամենախրախուսիչը՝ օդագնացներու փորձերէն յաջող դուրս գալն է: Այժմեան գիւտերու խրախուսիչ հանգամանքը սաւառնակներու մեծապէս թեթևացումն է:

Քուրթիսի մեքենան 214 քիլոյ կը կշռէ և Սանթոս Ֆիւմնի «Փոքրիկ» 114 քիլո կը կշռէ իւր դիտատեղին ալ հաշուելով:

Վարելեակը կարգ մը կէտերու մէջ կը գերազանցէ սաւառնակները. Քոնթ Ջէփիլին իւր անյաղթելի «Ջէփիլինով» մըրցողներուն մէջ առաջինն է և ինք արժանի եղաւ «զտողներու իշխան» անունին 800 մղոնի ճամբորզութիւն մը ապահովապէս կատարելով. Նաև ուրիշ օդագնացութեան մը մէջ 150 մղոն հեռաւորութիւնը 4 ժամուան մէջ կտրեց իրեն հետ ունենալով ոչ նուազ քան 26 մարդիկ:

Կ'արժէ նաև հոս յիշել – թէպէտ և մեր այս յօդուածին նիւթէն դուրս է, – որ ստորագրող օդանակի նոր գիւտ մը ունեցած ըլլալով, հին և նոր բոլոր տէրութեանց օդանաւերէն բոլորովին. տարբեր, յօյս ունինք թէ մօտ ատենէ մը երեան կը բերէնք, եթէ մեզի կարենան օգնել նիւթապէս այն բարերարը, որոնց անունը յաւիտեանս չպիտի մոռցուի այլ Հայ

պատմութեանց մէջ Ոսկի Տառերով տը-պուի պիտի այս մեծահոչակ նոր գիւտին առթիւ:

ՍԻՒԹԱԲ, ՃԻԿԵՐՃԵԱՆ

## ՎԱՀԿ ՎԱՐԴԱՆ ՇԱՄԼԻ

(ՀԱՄԼԵԱՆ)

Գանիիրէի ֆրանսերէն Le Progrès թերթէն

(Փափագելով յարգել յիշատակը եզիպատահայ լրագրողներուն որոնք մամուլին և գեղեցիկ դպրութեանց նուիրեցին իրենց



ՎԱՀԿ ՇԱՄԼԵԱՆ

կեանքը, հաճոյքով կը հիւրընկալենք հետեւալ ծանօթութիւնները տաղանդաւոր հայ հրապարակազրի մը վրայ՝ որ, սկըզբնաւորութիւնը Գահիրէի մէջ ընելէ յետոյ, Ամերիկայի մէջ մանաւանդ մեծ գնահատութեան արժանացաւ):